

դիմացը, հոն 16 ֆաւ օրհնեցին ըստ սովորութեան՝ նախ ջրով եւ ապա զինեալ լուանալով, եւ սուին 16 դպրի ձեռք, յորոց 12-ը գնացին եկեղեցոյ հիման համար փորում փոսին մեջ իրենց համար ասնմանեալ տեղերը կանգնեցան կեցան, եւ 4-ը Ուսումնարանին հիմանը մեջ: Պատշաճական օրհնութիւններէն էտէ Առաջնորդը իջաւ քափօրով հիմանց փոսը եւ մի առ մի օծեց սուրբ մեռնով այն ֆաւերուն ամեն մէկը՝ մէյմէկ սուրբ առաքելոյ անունով, Ուսումնարանին ֆաւերն ալ յանուն սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Մեծին Ներսէսի, Սահակայ Պարթեւի եւ Մեսրոպայ վարդապետի: Յետոյ իւրաքանչիւրը մէյմէկ մամուր պատտառի մեջ պատտէրով համբուրեց, ու քալեց անոնց համար նշանակուած տեղերը, որմնադիր գործաւորներն ալ մէկէն ի մէկ անոնց վրայ ֆաւով մէյմէկ իւր բանեցան:

Գարձեալ ժողովուեցան վրանին սակը, եւ հոն մնացեալ ընթերցումներէն ու աղօթքները կատարելէն էտէ դարձաւ Առաջնորդն առ ժողովուրդը, եւ համառօտ ֆարձով մը հասկըցուց այն արարողութեան խորհուրդը. յիշեցուց ամենուն քէ այսպիսի աստուածահանոյ եւ օգտակար մեծամեծ շինուածոց հաստատութիւնը ոչ քէ անոնց նիւթական հիման խորհրդունն ու ամուրթիւնն է, այլ հիմնարկողաց հաւատքը եւ բարեպատկութիւնն է, առանց որոյ հիմունք չկան որ ջեակուին, ֆարինք չկան որ ջփերին ու աշխարհիս ջորս հովերովը եկրիս երեսը ջցրուին: Այս յորդորանքը ընդարձակելէն էտէ՝ ցուցուց Ուսումնարանին աշակերտներն ու ըսաւ շարականին խօսելովը. «Սոքա էն ֆարինք սուրբ հիմնեցեալ ի յերկրի, գոր կանխաւ տեսալ գուշակեաց մարգարէն.» եւ համառօտ կերպով յիշատակեց քէ նորակառոյց Ուսումնարանին հաստատութեանն ու բարեյաջող պայծառութեանը մի միայն ապահովութիւնն էւ առհաւատքեաց պիտի ըլլայ աշակերտաց առած բարեպատկական եւ ազգասիրական դաստիարակութիւնը. եւ վերջացուց ֆարձով՝ օրհնելով զբարեբաւ հիմնադիրը եւ զժողովուրդն՝ էս է ի դիմաց նորինսի Վեհափառ Կարօղիկոսին, եւ յորդորելով զամենք ի սէր էւ ի միաբանութիւն ի վառս Աստուծոյ եւ ի պայծառութիւն Ազգիս: Յէտ այնորիկ Ուսումնարանին աշակերտներէն երկուք մէյմէկ համառօտ նաւեր կարգացին հայերէն եւ ռուսերէն: Ուսումնարանին շէնքին հովը 500 աղքատի համար կերակուր էւ ըմպելիք պատրաստել տուած էր բարեբաւ Հիմնադիրը, եւ այսու երեսունեակայել բարեգործութեամբ վերջացաւ այն օրուան աննորանալի հանդեսը:

Բ Ա Յ Ո Ւ Մ Ն

Խ Ա Լ Ի Պ Ե Ս Ն Տ Պ Ա Ր Ա Ն Ի Ն

Տպագրութեան հրատալի արուեստին օգուտները նանաշող մարդիկ ամեն ժամանակ մեծ ուրախութիւն ունեցեր են երբ նորանոր տպարաններու բացուիլը տեսեր են. վասն զի զիտէն որ տպարանը յորդաբողիս աղբիւր է լուսոյ, կրթութեան, զիտութեանց եւ արուեստից: Այս ուրախութիւնը ունեցաւ անուշահաւ մեր սիրելի ազգը, եւ մասնաւորապէս Ռուսաստանի Հայկազունք, լսելով քէ նոր տպարան մի էս ահա Թեոդոսիոյ մեջ բացուեցաւ՝ Վեհափառ Կայսեր հրամանաւր, եւ ազգասէր խալիպեան Յարութիւն իշխանաւորին առատաձեռն նպատակաւ:

Խալիպեան տպարանին բացման օրհնութիւնը կատարուեցաւ մայիսի 19-ին առաջի հիմնադիրն էւ հրաւիրեալ ժողովրդակաւաց: Օրհնութեանն վերջը հետազայ նուազը տպուեցաւ ներմակ մետաքսեայ կերպասի վրայ ու խալիպեան իշխանին ձեռքը տրուեցաւ.

Ի ՆԱԻԱԿԱՏԻՍ ԽԱԼԻՊԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ ԹԵՂՈՍԻՈՅ

ԱՌ ԲԱՐԵՐԱՐ ՀԻՄՆԱԳԻՐ ԵՌՐԻՆ

ՆՈՒՄԳ ՆԱԽԸՆԾԱՅ

Անա նշոյ ճանաչազի հատեալ բանին ի հրատէ Զոր էն կոյց, այն որ ասաց, — Եղիցի յոյս — եւ եղիւ. Բան զարիւննին ըսքանցելի սա զնէզ մօտայ փարատէ, եւ զաղջամուղը վիճն անագին ի դրախտ փոխէ շուրջ զերբի:

Անա բարբառ թաղարանը ալ ի գերանրաջ քրնարաց, Բան զորիտէսի եւ ըզլիննայ երգարանաց ձայն ազղոյ. եւ յայս առաջ բարբ ապատուց ընդկանան ամենեաց, եւ մարդաշատ քաղաքս ինքնին պարզապէս վեմք արատոյ:

Մովսիսական ջրով զայտեալ, ի մեզ աշով Մեսրոպայ, Կարկազասան ջինջ վրտակաց ահա աղբիւր յորդաճոս. Սովիսը արբեալ ըզմայնցաւ նախանձելին երկուայ:

Եւ ճվ ըզրեզ աստ յօրինեաց, պերճ խանձարուրք համբաւոց, Կամ ճ զաղբիւրս, ըզքնարս, ըզյոյս մեզ պարզեւ հրաշազան. — Ում նախընձայս ձօնի բերբիկ, վեճն Յարութիւն Խալիպեան:

Ի 19 Մայիսի, 1889-ՈՅԸ
 Ի Թեոդոսիա:

Յետոյ տպարանին գլխաւոր գրաւարը, Յովհաննէս դպիր Տէր-Աբրահամեան, վայելուծ նառ մը կարդաց՝ որ իւր շարադրածն ու տպածն էր. եւ ապա տպարանին վերատեսուէր Պարոն Շախր ռուսերէն նառ մը կարդաց, յորում մասնաւորապէս այս տպարանին ապագայ օգուտները կրնկարագրէր՝ որոց կապաս մեր ազգը: Եւ յիւրախ:

Ազգային տպագրութիւնք, ազգային օրագիրք, ազգային ուսումնարանք, սոքա միայն են նաւա այսօրուան օրս ամենայն Հայկազանց ներկայ եւ ապագայ յառաջադիմութեան յուսոյն խարիսխները,

որպէս եւ սոքա եղեր են մինջեւ ցայժմ իրենց ազգային լեզուն փոքր ի շատ պահպանող գործիքներ: Ուսի եւ մեր ազգը երախտապարս է, եւ իւր երախտագիտութիւնը շատ անգամ յայտնէր է՝ անոնց՝ որ քեզին ասեն եւ քեզ նոր ժամանակներս սպագորութեան արուեստը մեծապէս ծաղկեցուցեր են:

Ուրախանամք ուրեմն եւ մեզ որ նոր գործարան մի եւս բացուեցաւ՝ ազգիս մեջ լուսաւորութեան եւ միաբանական սիրոյ գործիքներ սարածելու, եւ բարեմաղքեմք նաեւ սմա յաշողութիւն եւ գործունեութիւն:

Ռուսաստանի այս կողմերս, երեւնահանգեան Վիենակի մը քանրնինց հազար Հայ ժողովուրդը — Փերպուրկին ու Մոսկուային դուրս — մինջեւ ցայժմ եւ ոչ մէկ սպարան մը ունէր. այս կողմերս զիբ գրեթէ չկար, զիբ կարգացող սակաւ, իսկ զիբ շարագող ամենեւին: Շացքներմ ուրեմն կարգացողներն ու գրողները, շացքներմ գրերը, եւ կտեսներմ անուշտ էիւ ժամանակի մեջ այս սպարանին եւս մեծամեծ օգուտները:

Ապահեն խախտեան ազգային Ռուսմանրանին մեզի տուած յոյսերէն մէկն ալ այս է՝ որ միջին բնօր մասենագիրներ ու քաջ բարգմանիքներ շատ պիտի էլեն ժամանակաւ. իսկ զիբ եւ օրագիր կարգացող ժողովուրդ՝ պիտի բլլան ի հարկէ ասեմով այս Վիենակիս իւրաբանջիւր քաղաքաց ժողովրդական դպրոցներուն աւակերները. անա մասնաւորապէս ալ նուցա համար է այս սպարանիս բացուիլը: Բայց այժմէն կճանուցանեմք ամենայն ազգասիրաց եւ ուսում-

նասիրաց՝ որ այս սպարանը սիրով կրնդունի եւ կրօնագրէ ամեն տեսակ գրուածքներ, բաւական է որ օգտակար նանջցունին անոնք ազգիս մտաւոր եւ բարոյական յառաջադիմութեանը, հակառակ շիւնիին Տերութեան օրենքներուն, եւ համաձայն զճնուին բնդհանրապէս մեր նպատակին եւ աշխատութեանցը: Իսկ սպագորութեան համար պէտք էղած ծախքը նոգալուն գլխաւոր պայմանները ասոնք են.

ա) Տպարանը շախտուոր եւ օրինաւոր զին մը կտրելով կզկէ կենդանի հեղինակներէն անոնց գրուածքները, իւր ծախքը կտպէ, կվանառէ, եւ վաստակին կտար դարձեալ հեղինակներուն կուտայ տարուէ տարուէ:

բ) Եթէ գրուածք մը շատ սրբագորութեան կարօտ է, տպարանը յանձն կառնու այն գրուածքը սրբագրել տալ, եւ տպագորութեան ծախքն բնէլ. յետոյ վաստակին կտար կամ մէկ մասը միայն կուտայ հեղինակին, բայց բնագրին համար ստակ շտար եւ շգներ զայն:

գ) Տպարանը կտպագրէ, ինչպէս որ յայտնի է, նաեւ այնպիսի գրքեր ու գրուածքներ՝ որոց տպագորութեան ծախքը իւրաբանջիւր հեղինակ կամենայ ինքն բնէլ, եւ յետոյ իւր շահուն համար վանառէլ:

դ) Տպագորութեան համար էղած գրագորութիւնները ուղղակի պիտի յուղարկուին տպարանին գրանցողը՝ այս վերնագրով.

Ի Գրանց Խախտեան Տպարանին, ի Թեղոյսիս, եւ Ռուսերէն այսպէս.

Въ Коптору Типографіи Армянскаго Халибовскаго Учлища, въ Θεοδοσίи.

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

ՏԱՃԿԱՍՏԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՒ ԱՅՂ ԶԱՆԱԶԱՆ ԵՐԿԻՐՆԵՐ ԲՆԱԿՈՂ ՀԱՅՈՑ ՎԵՐԱՅ:

Հայք, որ հին ասերը իրենց բուն հայրենիքը կրօնակիցն, այսինքն Այրարատայ շրջակայ տեղերը, Երասխ, Կուր, Տիգրիս եւ Եփրատ գետերուն մօտ, եւ բոլոր մէկէն 15 միլիոնէն մինջեւ 20 միլիոնի կհասնէին, զանազան քաղաքական դիպումանոց պատճառաւ ցրուած են այժմ բոլոր աշխարհիս երեսը: Նուցա այնպիսի ցիրուցան վիճակը, որով զանազան տերութեանց մեջ այլեւայլ պայմաններով քաղաքական կեանք կանցրեն, մեծ դժուարութիւն կուտայ իրենց նկարագրութիւնն բնդհանուր եւ ամբողջ կտրելով մը յօրինել ուզողին. բայց որովհետեւ մեր նպատակը այն չէ որ միայն Հայոց մեջ տարածեմք նեմատարութեան նշոյլը եւ եւրոպական լուսաւորութեան պտուղները, այլեւ յայտնեմք լուսաւորեալ աշխարհիս այն ամենայն զիտելիքներն որ բնդհանրապէս հետաքրքրական

տեղեկութիւնք են Հայաստանի պատմութեանը եւ անոր այժմեան բնակչացը վերայ, ուսի այս յօդուածովս ուզեցիմք առ այժմ սուղ՝ այլ որչափ կարելի է նիւղ տեղեկութեամբ համառօտ վիճակագրական եւ ազգագրական ուրուագիծ մը տալ Տանկաստան, Ռուսաստան, Պարսկաստան եւ այլ զանազան տեղեր բնակող Հայոց վերայ:

Պարսիկք, Արաբացիք, Թարսք, Թուրք եւ Օսմանեանք հետ զիտէ Հայաստանը քանդեցին, աւերեցին, կործանեցին, եւ անոր բնակիչները գերի բրին: Այստ ամենայնի մինջեւ ցայժմ բազմամտղ քաղաքներ կցնուին Երասխ գետին բնդարձակ եւ բարեբեր հովիտն մեջ՝ զոր Հայերը բնգրէր էին իրենց գործունեութեանը կեղուն, եւ անոր վրայէն Արեւելիք բար-